

վրայ իշխող սեպագիր Նշաններով՝ Հարրիներէն՝ ուրիշ շատ մը անծանօթ միջնողակներէ անշնելով՝ կու դայ կը հասնի մինչեւ Մաքր եւ Պարսկակները:

Արքացիները Ծնդկական եւ պարսկական (եւ նաեւ ուրիշ) Ֆիւլիրու բամուռելէն յառաջ՝ ապրած են բարելական քաղաքակրթութեան անմշական ազգեցութեան տակ, ինչպիսի էին գերմանացիները՝ անոնց մէկ Ֆիւլլը, իտալից մէջ, Հարրի ժողովուրդն եւ պետութիւնն գործածած պիտի ըլլան նոյն իսկ բարելական գրերն, վասն զի հաստատուած էին այնպիսի տեղեր, ուր իրենցից շատ յառաջ արդէն բարելական քաղաքակրթութիւնն կը սիրերէ: Հատուի արձանագրութիւններն կը տեսնուի, որ բարելական գրերինաւութիւնն ու ազգեցութիւնն մինչեւ իսկ փոքր-ասիական ժողովուրդեան վրայ կը տարածուէր: Աւրեմն՝ արքական աշխարհականութեան (Կօստոլոց) եւ գիւղարանութեան՝ այս ինչպէս բարելական, նոյնպէս՝ արքական գիւղութեան երկու հիմքուն մէջ տիրող գաղաքարներուն բարելականն հետ նոյնութիւնը, չետեւութիւն մըն է ներկայացած մզկի այս միջնունը լուսուած ապկ, որով պրօր Խորակէիր (Ք) եւ անոր շըրակայ ազգերուն (նման երեւոյները կը մենաներ): Թէ զկուտ թերեւու չդառնուի նոյն իսկ արքական Տէլ-Ամարան մը (Tel-Amara) կամ Բողով - քեզ մը:

Անձուկ մոգ արքական պատմութիւնը, ոչ թէ արքական ազգերու ծագմանը, այլ արքական պետութեան մը զյութեամբ սիրդը կ'առնու: Ենագայ զարդացման մասին չետեւութիւնները պարզ են: Մաքր զարդացման ոչ թէ սկիզբը այլ մէջտեղն են:

Եւ այս արքական պետութեան հայրենիքն է Հայաստան: Թէ այս ուղղեցոյց Ծնդկի-գերմանականութեան առաջնի ներկայացացին ներուն իրեւ սկզբնավայր ո՞ր տեղը մատնանիշ կ'ընէ մղի, ըսել պէտք չկայ: Պատմականուրեն հաստատուած միւս երեւոյները, այսինքն ընդդէմ Ասից կիմերական, կելտական եւ գերմանական բաղնումները, ամէնն ալ միեւոյն բեզը կը ցուցընեն:

Թթամ. Հ. Ա. ՄԱՏԻԿԵԱՆ



Է Պ Ո Կ Ո Խ Ռ Ս Ց Ո Ւ Ն Ե Ը Ց Ո Ւ Ր Ը Ց Ո Ւ Ր

(Ըստուանի-Թիւ)

Խոսները Վրաստանի կառավարութիւնը ձեռք ունենով՝ որոն հարիւրամեակը պիտի տօնեն մատեր, յանձն առին նաև դիցացի ցեղիս պատմաթիւնն ըստ կարի լուսարանելու պատուոյ պարտականութիւնը: Դժբախարար Վիր Հոյոց պէտ ժամանակակից պատմագիրներ՝ ըստին, ուստի որչափ ալ գնահատելի համարուի այս ժողովածույթի այս բարութեամբ հրատասկեց եւ ժամանական առաջանաւուած Անտերքուրուս Ա. Պետերը գիտուոյ իրենց ժամանակական ակրեւները եւ որ վրական ժամանակարգութեան հիմ ծառայած են: Այս առաւելապատճախանին կազման համար անուած է առաջնորդ է ի լրու հանել օր յառաջ Վրական վահանակը մասն այս հումանիստիւտուածները: Որոնք ժմ գարուն Արքայի գիտուոյ իրենց ժամանակական գրադարանը կազմական եւ արարական տեղութեանց հաւաքածոյ մը: որ հիմ կազմակերու էր արքիւրութեան գիտարարութեան եւ գիւղարարութեան հանգայն գրքերու ժամանակական վերաբերութեան մասն արքերախանարար կայ երկու ժամանակակից որոնց համակարութիւնը եւ ըստ սայս ալ արևելատական հրատասկեց բնելու վերաբերութեանց հարաւոր լ'ընել արքայի ժամանակական կից արքիւրները: Այս շըմաներն մին է բարդաւունեաց Տայոց եւ Վաս աշխարհին մէջ երեւան գալու, որոն նկատմամբ ազգայի գալաքանական գրութիւնն եւ Վարդանի (Ճայ գար) ազգեկութիւններն զատ տարածութիւնի ազգերները կը քայլ եւ անձամբ ազգերները նիւթը բնելու վերաբերութեան շատ մօն է:

Զանանը նաև տեսնել թէ արժանահաւատ պատմութիւնն Աշխատանի Զրդ եւ Երդ դարու պատմական հմագամանաց վայ ինչ կիւնայ սորվեցնել:

[1. Եւստաթիսո Մցիւթացույ մարտիրուսութեան եւնէն եռքը Խոսրվի սասներորդ տարին Վրաստանի վրայ պարսիկ մարզպան էր Արտավազ վահանակ: Իրեն ժամանակին իսկ Գրիգոր Վրաստանի տանուտեկ (մամած ամիլո) էր եւ Արտավազ բգեշին էր Վրաստանի այսինքն Գուգարաց: Երեք տարի եռու վեհապետ Պատրիարք (Պատրիարք) մարզպան էր: Ինչպէս Հանանք ապացուցած է մարտիրոսութիւնը խորով Անուշըրուտի կառավարութեան ժամանակ կ'ինայ, իսկ անոր տամաներոդ տարին 440/41ն կը համապատասխանէ: ան Զ-ինիոն: 2. Եւստաթիսո Մցիւթացույ մարտիրոսութիւնը: S.B.B.A. 1901, էլ 880 մի. Քրոսէ, Hist. de la Géorgie I 226, ծան. 1:] Տայոց 572ի ա-

¹ Այս գործ հիմայ կատարելու վայ է, ան Ա. Ք. Զ. ան ը լ ու է է է է պ-ը թիւ-ն-ի թիրակա - Աշխատանի կենարը - Сборник материалов для описания высокостей и народов Кавказа. Տեմ. 35. Տիգիս 1905. Մասն. Ա. էլ. 113-235, ի ճամանութ 113-183: ||

պատմութեան ժամանակ Արաց իշխան էր Գուրգէն։ Թէ սփառնէս բիւզ։ Գրիգորի քով, Hist. Gr. min. I. 448։ Պարձեած ծանօթ և այլ երեք իշխան որդիք իրենց անուամբը Արտիդ Դիք (579—590) տիպով պահպաներէն և վարչերէն դրամ կորած են։ Գուրգէն, Ամառանդ եւ Զուանչը (Բրոսէ, Deux histor. armén. XI, էջ 249, ծան. 1):

Հոյ եւ Արական եկեղեցիներու բաժանման ծագման մասին (Գիրք Թղթացի եւ անկէ Քաղելով) Ամառանէս Աւանչյաց (Ժ. Գործ Վերջութք) առած վահերաբիները մեծ կարեւութեան ունին։ Ասկոյ որդիք զի զանոնք տառած առաքածիք պատմութեան համար գործած եւ կարենի ըլլայ։ Հարկ է նախ զանոնք ըսց ի մասնաւորի անանց ժամանակագրութիւն տառածին բնակութեան են։ Թարգիւլ Հայ յաջմբրութիւն բառաւուն համարուին։ Արքանի բարձրական մարդկանը Արքուն Բարգաւունի, Սեբէսով համաճայն 68 Խոսրովի իւր ։ առքին իւ Հայուսով 616/17 մասու։ Մոլուսէ Կաթողիկոսի յաջմութեան վարչութեան պատմունց ազգեցներէն տակ՝ ըստ Սեբէսով 64 Խոսրովի մը։ առքին Արքահամ Կաթողիկոսը, որ Խոսրովի իւր ։ առքին այսպիսն 609/10ին վախճանեցաւ (Սեբ. 78):

|| Անթէ մասնէք որ Սեբէսով Խոսրովի հառավորութիւնը 589/90ին արդէն սկսած կը գնէն, այն առեն վերն ըստածին կը համաճային Գիրք Թղթացի էջ 151, հարցրածը թէ Արքահամ Կաթողիկոսն ընտրութենէն անողապէս ետքը Ապուուշ Խոսրովի մէք-դր տարին Սմբատ Արքանի մարդկանին գործակցութեամբ ժաղով մը գումարուն ազգ այս ալ Արքահամն ընտրութիւնն եղած է 606/7ին եւ այն հաւանականութէն 607ի դարսն։ Աւանանէս ոյն Շռականը Գ. Թղթացնէն տառ է եւ չըստ անուած ալ կրիստ., բայց սի Թագաւորութեանն Հոսոյցեցաց Մուրիկայ յաւելուուն աշխարհու (Բ. ա. լ. լ. լ. լ.)։ Արքահամի առաջն տարին սառաւ գումարին ետքը բնակն է որ սուս կ'եւի այլ առեկենթիւնն մէտ կ'ոգ առք Կաթողիկոս մնացած ըլլայ (Աւան. Բ. ա. հմա. Վաղարշապատ Բանքիր 1871, թ. էջ 3, Բրոսէ, Deux historiens arméni. էջ 278. St. Petersb. 1871, Աս. Ասովկի Բ. բ. էջ 86. Յովհ. Կաթ. լ. 43, Անչյոց։ Կոմբէ Փիմի քով, էջ 281)։ Տիշոն է Գ. տարի 607—610։ Կաթողիկոսաց ցակին մէջ ուրիշ շառ մը տարեթիւն ամառ են։ Կոմիտաս ոչ թէ ը. այլ ժը. տարի կառավարած է (610—627)։ Արքահամն նախորըք Մուսէն, այլն Ասուուծոյ, իրը թէ լ. տարի մնացած է Ս. Գրիգորի աթուոյն վայ։ Իրը յաջմբր էր Յովհաննէս։ Գարդդենայուն, որ 573ին Կոմանանէս գումարի մէջ մեած էր ինչպէս որ կ'իմանաց Յօվհաննէս Եփեացին Բ. իր. (— J. P. N. Land, Johannes von Ephesos, der erste syrische Chenehisto- riker, էջ 145) եւ մէ. տարի կառավարած (557—573)։ Մոլուսնէս նախորդին Ներսէ Աշտարակեցւ ժամանակ գումարուեցաւ Գունոյ նշանաւոր ժողովը՝ Խոսրովի Խորոդ տարին (Գ. Թղթաց. էջ 72 մը) ուստի 554/5ի յ. Ք. (հմա. Օրոնակը

Ճիր-Մինասէմ Հոյոց եկեղեցու յարաքեռութիւնները Ասորուց եկեղեցիների հետ էլլ. 1908, էջ 91, ծան. 1) կամ ըստ Անդրշուր Կաթողիկոսի քանութչորդորդ ատրիդ։ Եթէ վերջին տեղեկութիւնն ոճչու է այն առեն Կաթողիկոսաթեան առաջին տարին 531/2ին կ'ինայ։ ըստ այս ալ ոչ թէ թ. ամ այլ իզ. ամ. ամ կառավարած է։ Խոսրովի կ'ոտաքից վազցի թարգմանը է Խոսրովացին մարտիրոսութիւնը Martyrdom of saint Hizbtouzit. F. C. Sonnycare, The Armenien Apology and Acts of Apolloniuss and others Monuments of early Christianity, 2nd ed., London 1896, էջ 270). Մոլուսէ Կաթողիկոսութիւնը կ'ինայ 574—603։ իր մահութէն եղաք երեք տարի աթուու պարա մաս։ այս միջնորդ Ըստահետ քերանու աեղապէս էր, ուստի 604—606/7։ Ամսատնէն Բ. թ. ը. լ. լ. լ. լ., էջ 22—67)։

Գիրք Թղթացի եւ Աւանանէսի յառաջ բերած մէկ գրաւթիւնը, որ Արքահամ Կաթողիկոսին օմանա յառաջ գրուած է հետեւ առաջ վերնագիրն կը կրէ։ Սրբարի Խանոս կիրարին Արքացի իւ այլ եկակուուսուց աթուակցած ենքրութիւնն եղաք աշխարհիք Արքերէնին եւ ամենայն լուսու աշխարհիս Արքաց, Գ. Թղթ. 170 = Աւան. Բ. ծ. լ. 95։

Գուգաւոր Տարբառաւոյ Մոլուսէ եկպահուուսն մէկ նախակին պատասխանին մէջ, որ Արքահամ Կաթողիկոսի ընտրութեանն ըստական ետքը գրուած է (Գ. Թղթ. 174 = Աւան. Բ. ծ. լ. էջ 101/2)։ Արքան Արքելիսնէն նն վասնն եւ եղանակ եւ ամենայն լուսու աշխարհիս Արքաց, Գ. Թղթ. 170 = Աւան. Բ. ծ. լ. 95։

Գուգաւոր Տարբառաւոյ Մոլուսէ եկպահուուսն մէկ նախակին պատասխանին մէջ, որ Արքահամ Կաթողիկոսի ընտրութեանն ըստական ետքը գրուած է առ Կաթողիկոս (Կիրար) անսն եւ առ (Ասո) ներսէն եւ Ամառան եւ Բրդիկիր (Աւան. Բ. թ. լ. 40)։ Ալթամէսն այս աղաքանը մը կը գնէն առ Աւանանէսի երկրորդ գրեթե, եւ այն թէ իր գրուածներն եւ թէ վահերաբիւնքը իսկ անդամ մը Կիրարին Արքահամն գրած Թղթոյն մէջ կը յիշէ Թագաւոր եւ իշխանք եւ ամենայն բանիքը աշխարհիս մերյու (Աւան. Բ. ծ. լ. էջ 89)։ Պայտարազարդ Տիգիս էր (Բ. իր. էջ 19)։

Այս իշխաններն գլխաւոր յայսնապէս Արքերէն էր, ասկայ իր Վահան եւ Բրզիկիր (Բրզիկ) եւ բայրունքն ալ կառավարութեան մէջ մաս ունեն։ Աշուշան նոյն ժամանակուն Գուգաւոր բահետնին է, որ Յուրաքան կ'իստեր ինչպէս կ'իմանաց Աւան. Բ. ծ. լ. էջ 3։ Գուգաւոր բերածնը եղած դարսուն ալ Աշուշայ կը կոչուէր (ա. իմ Երանքիր էջ 169), Պարձեալ ըստ եւսա-

թեսով վկայարանութեան նկանի տաեներն ալ նշյան անունն ուներ] :

Վկայանանը իր ջեղիս մայրապալքով այն տաենը պաշտօնավու գեռ յօնական պետութեան կը փերպերեք ինչպէս որ կը տանուի Արքայանու վիրքոնի գրած խօսքերէն (Դ. Թղթ. 165 = Ռիմ. Բ. Խա. 75) “զի է ինչ որ Հայատարի իսկ թուեցաւ մեղ. զի ընդ աւտար թագաւորութ(նոմք)” արքայից արքայից ծառայից միրոյ միաբանութիւն առնել եւ զնական հազարակից որոշել կարի իսկ դժուարքն է, և Այս յանձնիմութիւնները իմ խուժատանդից նեստորականին եւ Ցուրտաւա Մովկէս եպիսկոպոսի հանդէպ Կիրքութիւնամբ արքան գլուխիրին համար են. օտար թագաւորութիւններ, որուն հպատակ էին վկայ. Եղյաներն են, || Դարձաւած ցներով լի է Կիրքունի պատասխան. Նույ այս որ վասն հաւատոց եւ ժողովովն (Քազիքենի) եւ վասն առանձն (Լեռնի) գրանք էր, և զայս գրեալ էր թէ արքայից արքայի ծառայից ընդ աւտար թագաւորաց ծառայոց հաւատի! Ի դուդաց տնել եւ զնական հազարակից որոշնալ, յոյց անհարին թունք. Մեր եւ մեր հարրն արքայից ծառայութ էին, եւ զհաւառ զերաւուաչիք գնետին, եւ մեր եւ գուք նյունցուն* թէպէտ եւ ծառայութ արքայից բարչոյն ենք, հայաւառ զերաւուաչիք ունենիք ի կայութ. Զի թէ ցյոյց մխոնն էնքն էնքն տերք, այժմ որչափ եւ առաւել երանենք ենք, որք յարքայից արքայից ծառայութեան հաւատն ենք. Զի մին երկիր եւ երկիր լւան, չեք եղաւ եւ ոչ մի տէր, որ ամենայն ազդի զիւր առնեն ի վկայ թագաւոր էր, որուն պատ տէր եթող, եւ մանաւանդ զմեր քրիստոնէից հաւատու. Իսկ պարու շշախնչի մեր տակի քան զամնայն աշխարհաց, եւ քարի ամենին իմյ լտաւոյն քամնանց ընկերոց իմնց եւ արքայից արքային պէտ տէր է Հռոմոց, որքու եւ ոտքեր աշխարհ. Տի շէ պատկե, պատկ գուք զիեցէր. թէ որի թագաւորութիւնն է, Հռոմանենք իր յաւելու այս նախագույնութիւնն է, Հռոմանաւած վկայարեցէ զարքայ, զի նա զիս փառաւորեաց, Դ. Թղթ. 167 = Արխ. Բ. Խա. 76/7:

Հայ ենթարկութ քաղաքական եւ կրօնական յարքաբութիւններ Փոխական կառավարութեանց կը հային, երբ Խոսոր Բ. Մօրիկ կայսեր վկեթինին իր ելու եւ իրեն էնքն էնքն որդույն իրաւունքներ պաշտպանելու համար զէրի քիցից ։

Իր գորավանական իրավունքն Հռոմունց Հայութան մեջ կրին ու կրին յաղթելն եւ ի վիրշյ իր ժմբրդ տարին = 606/7 (Սեպ. 17) Կարնէն ալ գոր վկանելն ենոքը (Հման. Սեպ. զլ. խա. եւ մլ.), Աքաստան, բայց ի մասնաւորի Տփեւաց

* 2. Հաւատի:

1 Այս բառը անհանօթ է բնիք.

2 Անասանէ զար ձառն է:

3 Արխ. Եւ Սրբուն:

4 Այս հաւատական բառը դիրքը յարքաբութեան մեջ էք գտ ոյս խաղաղութեան եւ բարեկամութեան գաղքին հետ, որ խորով թէ զահակարութեան ի մի Պարսից եւ Հռոմունց պետական մեջ կար. Այս գործունեութեան մեջ կար. Այս ընթացուն է իրին տառ զլ. էք եւ եւ,

թերքն աննատուոր եղաւ Պարսից՝ իր անկախութիւնը եւ կրօնի աղասաւութիւնը բայցայացտ ապահովելով. Անսանենի քանի թղթով միջն իսկ վաւարկան ըստ, ամենամեծ աղմանը եթէ մասն զի կիւրեփու. Սմբատ բագրատուաւայ մէջ թղթով. Էջ 171 = Արխ. Բ. Խա. 76 էջ 96) այսպէս կը գրէ. վասն քեզ ի կամ հաստացնելով եւ առաւել բարի առնելոյ, զարքայից արքայ անման արքաց (Տէր), եւ աւելի ի կամ այսպացէ. Նոյն նամակն Անտառին այսպէս կը վերջացնէ. “Ոչ վիշէ ի Տէր, այլ կեցոց (կեցուցէ) Աստուած զկայսր, զի նա զալաւորհու մը կեցոյ, Այս նսխագաւոտութիւնը ի համբ կրաւածք պատիսի գ. Թղթոցին մէջ.|| Այս բացարարթեակաց համար Անսանենի զիւրեփու կը մեղքու բարից եւ մէջը Պարսից եւ մէջը Հռոմունց կողքի կը կայար. Անժանեած Ալբորդ զկամ իր յերկուսինի յանի կողմն Հռոմունց շուշը գնելով եւ շնորհուկ առնելով Մորկայ կայսեր. Եւ նամակ ապքիր տօսլով. մէջ ասեր վկայութ ընկալու զհաւառ եւ ունիմք. . . . Եւ Աստածած վկայութ կեցուցէ. Խոյ պատ թէին ածէ յայս կողմն Պարսից. զի եւ նոյց աշխարհն ընդերիստոցեալ էր ի Պարսից կողմն եւ ի Հռոմունց. Եւ նա ի կամ կամ ի եղեաւ յարքայից արքայէ թէ մի փուց ենթի առաջի իմաց իրաց իրաց ի ստորեկ Սմբատ զարքոյ . . . Եւ այնու ի մարդիկ կապածի կայր կիրան, յայն կողմն պարձեն, վասն զհաւառ զկայսուն եր ընկաւեալ. Եւ յայս կողմն Երկիրէ, թէ նենդր լինի յարքային համատոցն ի յաղթանէ պատասխ հայց, եւ ասեր փառաւու բարձու Աստուած Արքան մարգանին . . . Եւ այնու ի մարդիկ կապածի կապածն ապքեն, եւ շուսն գնանի պարձեն, եւ շուսն գնանի բանիքն եւ պատասխ կեսուն ինդէր կայսեր եւ փառաւու կապածն եւ ի պատասխ հայոց յայց յարքայի սնառի իմացմանք. (Արխ. Բ. Խա. 76 էջ 97-98). (Իրանէ թագաւորութիւնը հաս (էջ 335) շատ պատ եւ մալորեցուցի է) Կիւրեփու պատիմստ զմբունքն անով կը մկննի որ Փոկասի բանակիերուն պարտաթիւնն եւոք Աքաստան մէջ մեծ մաս բանեցն Պարսից թէ եւ կիւրպակես գեռ Հռոմունց կը վերաբերէ, եւ ասոր Սմբատ ալ Ալբորդ ստիպուած էր արքայից արքան նկատութեան առնել՝ Պարսից իշխանթեան առ գույն առողջութ ի պատասխն Հայութան Անդ զամացախ մարտական այս քաղաքը հաստատած եւ անխախ միացած է Պարսից հետ (տես վարը էջ 216):

Կիւրեփու Սմբատի գրած պատասխանի մէջ (Դ. Թղթոց էջ 97 = Արխ. Բ. Խա. 76 էջ 96) Յարքայի Մովկէս եպիսկոպոսը կանխատառէ որ “վասն չար գործոց իրոց գույս ի վիշերի փախական դնաց, եւ յաստատամութ չարուց ի վիշերի գաւառութեան Սփիզու ալ ի միակի առնելով. ստիպան Հերակղու արշաւանց ժամանակ այս քաղաքը հաստատած եւ անխախ միացած է Պարսից հետ (տես վարը էջ 216):

տոյք, եւ Արեաց աշխարհի մեծ զիեան հասուցանէն: Իսկ Մովսէս այս խօսքիրուս հանդեպ ինը զիբին, կը Հատագովէ որ Արքիրոն կաթողիկոսն առաջ իր այցելութենքն եւրա ոչ թէ գիերը այլ ցերեկով մեկնած է եւ Ս. Եղիշևնան վահը (Արքագածի վոյ) բացած է: “2եմ երթեալ առ Ալահամ, եւ ոչ նորս կոցուցանել կարեն զայդ: Այլ եւ այնու անոնց անդումն առնեմ (հանուեմ) զՏերը, զի Ալահաման առ ի դրեալ էր, թէ իմ սորի մեծ պահատութիւն է ձեր ի որոյ եկեղեցւոյն հետանալդ, բայց մինչ գնացեր՝ մահապարհ առ մեզ պիտի սունել: զի եկեղեցւոյն մեծ բաժին կայ առա, որով եւ զեղզ յանձն ունել մարտ էր: Զայդ թւուզ տանեալ կաթողիկոսին տեսեալ է եւ քեզ Տեառնդ ցոցանեած: Եւ եւ անգն պատասխանի արարի: Այդ՝ առեմ ապա մատիր զի դնայիր, որ առ քեզ գայի, զի հաւառ ձեր եւ նորս մէ կ (Պ. Թ. Ձ. 116 = Աւետ. Բ. ծ. 100): Մովսէսի այս պատասխանէն կը տեսնուի որ Ալահամ կամ Վարչակ Բաղդեկոնի կուսակից իշխան մըն էր, ասկայն վՄովսէս կը պաշտպանէր, ի հարէի, ինչպէս կ'երես անձանական շամար, վաստ զի առոր թեմը մեծա մասնութիւն իր երկրին մէնք եր: Ո Սակայն եթէ Մովսէս անոր կողմէն անցնաւուց Արքոց ձեռքը եղած Տփղիու՛ թշնամուց կը մատնէր, այն առան անձանաւանութիւն ույն է որ Ալահամ իշխան էր Արքատանի Տփղիս արքաւուուց եւ հարաւ-արքեւ մուռու եղած մասն, որ Արքոց թշնամուց այս ինքն Ցունաց ձեռքը մատնէր էր: Ցունաց կարտար կարութիւն է զի զիւրը Գետեւշիի հետ նոյնացնել: վաստ զի քանիր որ Մովսէս բդէւշինին պարատան եպիփանուսն էր եւ անոր պէս Ցուռաւու կը նոտէր (Պ. Թ. Ձ. 116 = Աւետ. Բ. ժ. աշ. 95, հման. անեւ ծ. 28) զարսանալի կը լլուր որ Կիրիքն աւելի բացայսոյ չէ գոտի թէ Մովսէս իր իշխանին բդէւշիի բով փախած է: առայ այս պարագայիս պարապէս իր աթոռը գործար կը լլուր: Կիրեւու կ է բդէւշի վերը յելաւած Աշուղանին (Պ. Թ. Ձ. 170 = Աւետ. Բ. ծ. զ. 95) հետ նոյնացնել, այնպէս որ առաջ Աշուշան կամ Աշուշայ (Հնացայ Սրբուայ) բժաշկաներուն հասարակաց անուն էր (առաջ անուն կամ տիտուու) կը լլուր: Իսկ Ալահամի երկիրը կուրի կոզմեր միջնարև վնասուելու:

Մօրիկ կայսեր Քաղկեդանական ընդունելի ընկույ Զաներն՝ բնական է մասամանակ պիտի յաւառական Հայոսատիք (Աւետ. Բ. ժ. 52/53) եւ Արքատանի մէջ: Եւ Ո. Խանանէս ի հարէի երաւուունը ունի երը կը դիմէ թէ Կիրիքն կայսեր հետ միահարութիւն եւ անոր հրամանաւուց կը գործէր եւ թէ օգուս մը փախ շըլլար եթէ Առաջ նոյն իսկ (Պարսից) արքային եղածներուն վայ տեղիւութիւն առը (Աւետ. Բ. ժ. 17): Երաւուազէմի եւ Աշքանագիւոյի առաւուն (աստ Աւետ. 82, Խոսրովի ինք առքին է 613/14) եւրը Սմբատ Բագրատուանուց եւ աքրունի բժշկապետին առաջողութեան առակ արքանէրը գումարել տուած մինուին մէջ՝ որուն ներկայ էր Երաւուազէմի գերեալ պատրիարք՝ Զաքարիա, Խոսրով Ապրուչէ՝ միա-

բնէութիւնը Պարոից պետութեան մէջ պատօնաւու ճանշցաւ (Աւետ. 121—123), երբ Երաւուազէմի պատրիարքը ուստի այն եկեղեցն որուն հաւատաք վրայ էր կոթնէին նախափառթեամբ վիրը, — Քաղկեդանի փորովին հակառակ մընեց: Երբ Հերակլի իր երորդը պարսկական արշաւակին Արարատականէն կը գտանաւ եւ Աշուանինի, Արայ եւ Հայոց երկիրներուն մէջ ձմեռել Վազգը (624³) այս երկիրներու իշխանէներուն եւ մեծերուն գրեց որ Խայակամ գան զմանորեն զիբէր, բնդասնին եւ ամրոզ ձմեռն իր բանակն եւ զիբէր ինանէն: ապա թէ ոչ զիբէր հետամսներուն առ առ պիտի դնէ իրենց երեք պիտի դնէ իրենց երեք պիտի դրաւէ եւ երկիրներու իր բանակներով պիտի թանէն Ակայան կ'երեւոյ թէ այս պատասխան հրաւերը նոյն իսկ Ազուակի լուս մէծ ազգեցութիւնն մը չէ ունեցած: Հման. Մ. Կապանի, Բ. ժ. էջ 237, պատ. Ըսնաւակների. Մ. Ակապանի, Բ. ժ. էջ 237, պատ. Ըսնաւակների. Ալեքսանդրական, Beiträge zur albanischen Geschichte, էջ 38 թ.՝ Այսու հանդերձ յաջորդ տարին Լազերն եւ Ավախանէրեն զատ Ալբա ալ առաջանակն առան է կիր իրենց զինակից թերգութիւնն էջ 309, 14—15): Բայց երբ Հերովդը եւ Հերոս Խարան՝ վայկան մայրաբազրքը Տփղիու պաշտպանցին, բնակինքն հասանաւատ եւ մատան արքունիքի բանցին: Հման. Մ. Կապանի, Բ. ժ. աշ. 211. Մասնագետան, անդ. 42—44: Խնչցւու որ Մ. Կապանկատաւացւոյ առղջեւթենէն կը քաղուի երբ Ճերու Խարան եւ առոր որին թամակ Յեամ բարեմանեան Թթարաց իշխանը վայկան մայրաբազրքը Տփղիու պաշտպանցին, բնակինքն հասանաւատ եւ մատան արքունիքի բանցին: Հման. Մ. Կապանի, Բ. ժ. աշ. 1923—264): Գերախոսաւար պատ երես իշխաններուն առանները չեն հարցուած առայս իշխանների միջնու Աշուանին Ա. Կենաց իմաստուիլ (ասո վարը): Երբ Կաւառա Բ. Հերակլի հետա հազարութիւն վիքեց եւ Խոսրովի եւ Արտիկի ժամանակ գրուած սահմանները վերսարին հասատառուեցան: Արքաներուն գարձեան դարձեալ Հռոմեոց ձեռքն անցաւ: Մշիկէմ այ Ս. Խաչի եկեղեցւոյն արքէւեան պատուհաններու վրան խուծուրի գեղեցից տառերու մէջ առանց առանագրութեան մը մէջ Ստեփանա քարթէլի պատրիարքի, Արքներուն հրաւատու գեղանու զիբէրէ զատազան սրաց եւ հրեշտակա պետաց պաշտպանութեանը կը յանձնեն: Բառսէ թէ այս անձինքներու եւ Աստիքանս Բ. եւ անոր

Հայոց Արքներն և. (ուղիղ թ.) յետոյ Դեմետր' Ստեփանոս Ա. Եղին եղացը (Hist. de la Géorgie, 224) եւ երկրպագել սուրբ Նշանի եկեղեցոյն կառուցանուց :

Իսհազգ դէմ մզած պատրիարքին մէջ (627) Հերակլ պարուական Վարաստանի Վարաստուց էշխաչ գերի բռնեց. (Թեոփան էջ 319, 19) “Ըլքուեցա ինսգանից արտամուսէ իշխան Արքոց, որը էին ընդ Պարսից [եւ] Հռոմոյցեցոց” Կարծեմ ընդիմութիւն պահ գտնեմ թթէ առ Կարիքը յայտնեց թէ Վարսովանց ձեւ սահաւորութիւն մքն է *Վարաց <ա> օսուժէ = վահիամ-Ընչայու ուստի եւ հոս առնելնու ունիք Գուգարաց հիմնիք մք. Մովսէս Աւետիք իր Ազւանիք պատմւթեան մէջ երկրորդ Այսինքնին մք ունիք Տիգինի առանձն Խոր քուանք Պարսկաց Պարսից դէմ պատաճեցաւ եւ ին զնանքը Պերոպաստ եւ կապիման գաւառանքութեան մէջ կուրք էին հիմնային կողմերն զարկաւ։ յետոյ Արքան առհմաններուն վայ դադար ըրաւ։ Եւ անդ մեծապատիք արք Ասորենանց Նշան աշխարհն, որ երեակ գահերեցութեան (քրտածորուա) ի Հռոմեցոց թագավորութեանն ուներ, գայ առ նա. եւ իրովի պատմէ զիկր նորս. եւ զին քաջութեան նորս զայդութեան քաջութեան համարեաւ. Չուանաշեր յետոյ օգնութեան կ'առն կ'ալան բանակ. Մ. Կապանի. թ. ժթ. 295. Հմմ. Բրուէ, Hist. de la Géorgie, I, 231, ծն. 7. Ցաւելքաւած, էջ 476, “Երեւան քայլեց-նիւ, բացառութեան թագուհը կը ցաւոց բացայաց թէ Վար իշխան կայսերմէ երեւ պատիք ստացած էր որոնց մէջ անշաւշաւ առաջն տեղի կը բռնէ Անրոպազատութիւնը Անշաւնին է որ մանամակարդութիւնը հոս ալ երկու Ասորեներս նիւ ի մտ ձուն է. Աւանուցի Ասորեներն առաջնոյն կապալարութեան համար տուած ժամանակը (619-639) թահան է որ Մ. Կապանի. ոյ տեղինութեան անթեւ ընդունէ չէ. Եթէ անդ կառավարութեան ունիրը հայունն էրեալ կայսեր Տիգինի պաշարնն աղիք թուական (627), պյու տաեն իրեն վերա-

գրուած 20 տարին զմեց միջնեւ 646/47 կը հասցէն: Արտական ուրիշ իշխաննէ մը կը ծանօթանակը Ա. Կաթողիկոսի Պատմագութեանը մէջ, “Յաւուր սորտ (Խորպէլ Կաթողիկոսի 669-678) զիտարայ ոմն զրտագլուխ զօրուն Տաճկաց որ ի Հոգեք վանեալ վաննէ կոտրմասէ սասափի վարդ սին իշխան Վլացի փախանայ զնս արտեքալ” (Յափէ. Կաթ. դ. 53): Այս ներւուն կը մէջուի նաև Ասկրատի Եթեղքացան պատմւթեան հայ թէ արդանանքն ասիարանին մէջ. Յաւուր ցուուան ամ ի թարգմանելոյ կելիվի զիդրոդ ցայտ Սոկրատոց զիկեղցացան պատմութիւն, թարգմանեալ էր արտառն Գրիգորի Զորյագորեցւ այ թարգմանի ընդ փառաւորոց միջնէ Անքանի Քաց իշխաննին փեսային Կամարականաց, զիիր Պատմութեան Վարոց Արքոց Արքուն Սեղմանութիւն եակա կոպուն Հռովմայ Սոկրատ. Էջմ. Կմբ. էջ Ժի. Սեղմանութիւն Վարոց թարգմանութիւն Եթիւր կատարուած է 696էն ժք. ապրի յառաջ, ուրեմն 678ին հման. Կր. Խալա թէ եանց Մովսէս Խորենաց նորագոյն աղղութեարի մասն քննադատական ուսումնասիրութիւնը, Վիշնաւ 1898, էջ 5 Ժ. 1. Խորզաց գէմ կուոց մէջ մէջ 685ին ինկան Գրիգոր Մամիկոնեան, Հայոց Խշաներ, Քաց եւ Արգանից Խշանները (Հւենդ 35, Սո. Արզիկ Բ. թա. 10 կ): Դար մը եացը Մուսաք բալ-Մահմէտ Խալիֆան (3 Օգո. 785-15 Սեպտ. 786) Վաստանի Խշանը անդթութեամբ սպանեցաւ (Հւենդ 200, հման. Բրուէ, Hist. de la Géorgie I, 253, ծան. 3): Ասկիս համանականցան նոյն է Մարտիրոս Արշիլ թագաւորին հետ, որ ճիզում սոսիկանին - նաև Ասկիս իննանաւուեր - ժամանակ մարտիրոսանն մահուամբ մնաւա: Վասն զի այս սոսիկանով ըստ Ժունիքի էջ 103, ուր երեսն մը ճամանամ Մահմէտի որդի հ'անուանուի, իսկ երբեմ “Ճիշտամ որ նաեւ Սոմիս կը կրշունէր, կարելի է միոյն Խորզաց համանակ Համանալ որ Մուսաք ալ-Մահմէտի ժամանակ Հայոստանի սպանեցաւ (անս Հւենդ. ԱՄՊ. 1912, թ. 12, էջ 721),

Վրաստամի Իշխանները Զ դարրու սկզբէն միմինէն Թ դարրու սկզբէն :


Խշանիր Վրաց

Բղեաշխը Գուգարաց

Մարզպանը

1. Գրիգոր. Թագաւոր Վլաց 523ին
Ա. Պուխ կերթաւ¹

Պիրան-Վահան
(Գրիգոր)²



2. Զամանաբասս³

Արուանդ Ա. Համաց 540/41ին⁴

3. Գրիգոր Մամաժախիլ 540ին⁵

Արշակունյաց

Ա. Ժան Բուզգիլ (Բարբաթնէ)
543/44⁶

Իշխանիք Վրաց	Թղեաշխիք Գուգարաց	Մարզպանիք
4. Գուգարիքին Բ. 572ին ¹ վարչութեանդ ² ժամանէլէր ³	Արմեն. Դ. 579-589	
5. Ալորեանքին Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.	Վահաբ. Խշան Հռոմ. ական Արտասանի ⁴	
6. Ալորեանքին Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.	Վահաբ. Խշան Հռոմ. ական Արտասանի ⁴	
7. Ալորեանքին Բ. Ա. Ա. Ա. Ա. Ա.	Վահաբ. Խշան Հռոմ. ական Արտասանի ⁴	
8. Կորուտէ, Փետոյ Կամենեականց 678ին Կիրայ Խաղաց գէմ 685 ¹²		
<u>Ալորեանքին (Դ.) Կիրապազար Բ.</u>		
<u>Երևանի Քարթիկ</u>		
Ներքէն Գրաւար, ամ.		
Երևանի Գուգարիքին Երևանի Ա.	(Վահաբ. Կիրապազար) ¹³	
772ին ¹⁴ Ստեփանս Երևանի Քարթիկ 785/86 ¹⁴	Գուգար. ամ.	(Առջև. Բ.) 786 ¹⁵

Զուանչէր 800ի մատերիլ:

1. Գուգարէն, Հաւաարի Համար կաւատէ ներւեազ' Յաւատիինան Ա. Կայսէր պաշտպանութեան կը դիմ. Յայնիէն բաւանին օգնութիւն շաբանելի, իր ուղար աղաւականց, կաշը, որբացը եւ եղաւըց հետ Լավագուան անցաւ. Եթեան Արևո Բնակութիւնն Կիրթան. Պրոկոպ. Պարսկ., Ա. Ժք, Էջ 56, 22-58, 14. Հմեմ. Բ. Ար. Էջ 282, 17:

2. Պիրան Վահանէնան անէն, մարզպան Գուգարէնի եւ Ալանի, քրիտանեայ կը դաշնայ Գրիգոր անաւանի եւ կաւատի Հ. Պ. տարին = 517/18 վար Կ'անուսէ. Երեք ասրի վերը 520, 21 կը վրահասատաւուսէ. Ծոյնիէն զեղեր իր բանուն Խորոշ երրորդ տարին (538/34) Խաղացը Շատ ասեն Պարսկանան կը դամայ եւ իր նախին գաւառին մեջ շաշչաց կանուանեսէ. բայց մողերս ջանքերով վար Կ'անուսէ. կը գիլասաւու Խորոշի Ժ. Պ. տարին (640/41). G. Hoffmann u. a., Auszüge aus syrischen Akten persischer Märtyrer 78-86:

3. 538ի Խաղացը թանան դաշնաց Մամանէ սցուակէ կը զի Պրոկոպ. "Ալաս կամաց մարտեցաւ, որ եթէ կուզէն Բնակունդիսն երեց որին (կամ եղարքը?) "Անուսայն, եղարքը եւ որուց հետ որուց Պիթրանան Երև. Ա. Ժք. Էջ. 58, 8-9. Պերսէնո, Վահանանէն որ Մարտ մատէ Արաբան արքունէ անէն՝ Պարսից ահճամբոր բարուց պատմաւաւ, յառաջունէ Հուամյեցւոց ապաստանէ Երև.

Պրոկ. Ա. առ գոթական Պատերազմին. Ա. ե. Էջ 26, 12: Իրքէ Հուամյեցի զրավըր 537ին եւ 538ին իսակիան արքանեան Գոթաց գէմ կը կուուէ (Գոթ. Ա. ե. 26: 12. Բ. ա. Էջ 146, 11. Ժ. Բ. 221, 10) 543 եւ 544ին Հյանամանի մը (Պարս. Բ. Ար. Էջ 267, 18. Ա. էջ 270, 18. 272, 11. իւ. Էջ 279, 17) եւ 544ին որուցութեան ժամանակ զժբախս արքածի մը զոհ Կ'երթան. Պ. Ար. Էջ 280, 16: Ալանակայս Պիթրան Ալանապի ի պատի անձանուած է:

4. Հուամյեական զօրք վար յիտարի 542ին Պաթ. Գ. զ. Էջ 302, 18. է. Էջ 305, 18, 16:

5. Հուամյեական զօրք վար յիտարի 547 եւ 552. Պրոկ. Պաթ. Գ. Ար. Էջ 391, 14. Պ. Ար. Էջ 391, 14. Պ. Ար. Էջ 597, 6, 12. Պ. Էջ 633, 17. 634, 8, 6, 9, 11. հմա. Lebeau—Saint-Martin 9, 162, 243:

6. Առա Պրոկի (Պարս. Բ. Ար. Էջ 282, 18-283, 2) Պարսիկը Գուգարէն թագաւորի փականաէն եաքը Թագաւոր ընթրիւ իրաւունքն զիկիցի զիրացինը. "Անոր համար աւ այս բարարարուս աղեաւաննան թիւնը իր Գուգարէն թագաւորին հետ Հուամյեցոց ապաստանինա . . . իսկ Պարսիկը զանձե թագաւոր ընթրեսն իրաւունքն զիկիցին: Անոր Պարսիկ չէին Հուամյեցի եւ Երևակուննի կախան ծով եւ անաւանդնեթեամբ կը նայէնի իրաւու: Պարսիկ անաւանդն չէին թէ իրեկ Արաց անաւանդն էին եւ թէ կարմ ժամանակէն պա բան երեւան պիտի ենքը, նեթ է կարենային անոնք առիթ մը ձեռք բերելու: Այս կը համանայի Եւստաթէն Մցիւթաց վիպարանու-

թեանց, որոնց պարսկէ մարզպանին քաջ Հայութիւնը մը կը հանձնան. և գագաթեալ առոր կարելի է համապահա-
ցնէլ Զաքարիա Հովհանով (Ալեքս.-Կիտչել, Էջ 263,
3-8), որ կը գետ թէ գուրգան Պարսկ Թագավորին
հպատակ քրիստոնեաց ունասուի մը ուներ. Սուր Հա-
կոբակ Մազարան էջ 429, 16. Առափնի անոնց կա-
ռավարութեան սկիզբ իրեն ժամանեսկից՝ Վաղ
բարեւա կը յիշէ Հայութիւնը, իսկ թէ էստան, Էջ 2 6,
6-14 ամ Աշ. 8027ին=815, ուրեմ Խորովի զա-
շերէն անփառաւ եալը այսուու կամագէ. «Եսն
ասրին Արա Զամանարութ Թագավոր Յաւահիւնան
բարեպաշտ ննդակողն եկան. ի Կոստանդնուպոլիս՝ ա-
մանունց եւ զօվնադակ արքանեաց հնա եւ խնդրի որ
Հայութիւնը զինուկութեան է. բարեկամանթեան
մէջն ընդունուի. ինքանակուլ ազգանձր համարութ եւ
զինը ու իշխանագունքը բարձր պատիւներով պա-
տուեց. . . . և այսու իրենակայ զինը արքանց
իրեւ Թագավորթեան երկրու դիմէ, նթէ Մայու-
շան անելութեան ըլլար, կարելի է՛ Զամանարութ
Գուրգէն թագավորին մէկ երարուր համարի և ը-
գուանիլ թէ իսկաղողթեան գանարաւթեանէն եալը
Վասունան դրած առ Թագավորին ազգանց (Խո-
ժութիւն) գրաւած ըլլար:

7. Տես վեր էջ 210:

8. Թեսէ, թիւն. Phot. bibl. cod. 64: Ըստ
Սեր. 26 Հայոց (Յ. Վ. Ա. Պ.) ապահամաթիւնը խա-
ռավի 41րդ տարին Կոմիպ (2 Յաւ. 571—30 Յուն. 572).
Անելու ուղիղ թուական կու այս Սա. Ասորի Բ. թ.
Էջ 84. Ալ-Աբան Մասիհեան բարելի Սուրբ մարզ-
պար կը պանձն խառնով 41րդ տարին= Յաւահանսի
(Յաւահին Բ.). Խօնճերորդ տարին, Ասբէ ամս 22ին,
Փետրուարի երեքրաթի մը, ուստի և 572ին Հման.
Դիւրիդ, Recherches sur la chronol. armén., Էջ 206.
Յաւահանսի Բ. ի եօնենքութ տարին իր գնէ խառ-
թեսփիլ. Sim. 3, 9. 4. 9. Ասիսու պատուամթեան
շարութ կը կանուգէն արքէն սկսա ըլլար է. Հման.
Յավիշանու արքայ ի թիւնարան վայսց ժամանակա-
գութիւն առ Մամեձ. Chron. militare II, 211, Mon.
Germ. Aut. antiquiss., Հայո. XI պատ. 1 և 5 Յուն-
անոսի Բ. թ. Եւազր. Պատմ. եղբ. Ե. Գ. Գրիգոր Տաւ-
րոսաց Գ. 39, Անդ-Մարտի Լեզրց քաջ 10, 79 մէ.:

9. Տես վեր էջ 212/13:

10. Տես վեր էջ 214/15:

11. Տես վեր էջ 216. Արքանարաւթեան երե-
աները կը նոյնացնեն Սովորան Ա. անոր Գրեմար
եցր և Արքանան Բ. Բ. անոր յաշորգին հետ:

12. Տես վեր էջ 216/217:

13. Տես վեր էջ 218: Ստեփանոս Բ. մժամարի
ժամանակը գետ կարելի չէ միւս որոշել. Կերեաւ թէ
ժամանակաից է՛ Յաւահիսանու Բ. թ. է. Մուհամետ
Բ. Մուսաւար:

14. Տես վարը:

15. Տես վարը: Ըստ այսմ Կարէնթի Ա. ահրամ-
կիւրապարտ. Ասորեսէն (Դ.) Կիւրաս սաստին ժա-
մանակաից Գլւոյ:

16. Տես վեր էջ 218 և վարը:

17. Տես վարը:

(Հունականի): Դաժ. 8. ՄԱՐԿՈՂԱՐԺ
Թարգմանեց և. Մ. Ա. Ա. ՊՈՂՈՑԻԱՆ

ՄԱՅԵՆԱԳՐԱԿԱՆ

ՈՒՍՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԹԱՐՅԱՅՆ ՄԵԿ-
ՆՈՒԹԻՒՆ ՈՉԻՇԱՋՈՒՐՈՒՆ ՈՒՆԻՒԹԻՒՆ ԿՈՐՐԻ-
ՎԱՆ ՔՐԻ ԹԻՒ 48 Զ. ՀԱՐՄՉՈՅՑ

ԹԱՅԱՕԹՈՒԹԻՒՆ: — Յալորդ Հատուա-
ծը, որուն մէկ պատճէն ազնուական քաղցրու-
թեամբ հաճած է տրամադրել մեզի Գեպստ.
Բ. Ե. Կիւլէսւերեան, հանուած է Անկիւրիոյ
կարմիր-Անքիր մէկ 2եռագրէն, որ Արքազանի
պատրաստած տակաւին անակի ցուցակին հա-
մեմատ կը կրէ 48 թիւը: Պատմանաց Գրիբն
պահած մի եւ նյոյ հատուածը, ըստ Հրատա-
րակիցիք (Ճան. Ամ. 1913, Էջ 40—44),
տեղափոխուած էր եւ կրած յաւելումներ. տե-
ղափոխութիւնն ուղղած էրներ (անդ, Էջ 43),
իսկ յաւելումները գլխառուարար Ս. Գրիւն
քաղուած ըլլալով՝ բնականարար Ունիկերեանի
լեզուն չէր տուժած իւր ընտրութիւնը. այսու
հանդերձ մտած սպրդած էին բառեր ու ձեւեր
(ասարգելի), հսնգին աստուածային համացն,
հնեւելէր այնմ, եւ այն, պատասխանել նսխա-
կայ, առնելով, յաղագս, յիշերով, յիշեցու-
ցանելով), զօրուի իրեւ ներմուծուած փութա-
ցան էինք առնու քաակասուի շակերտի մէջ:
Ուրաբի ներ որ Անկիւրիոյ 2եռագրիր այսափ
շուա կու գայ լացցնելու այս անկատարու-
թիւնները, տրամադրելով մեզի յոյն բնագրին
հաւատարիմ թարգմանութիւնը եւ Թարգման-
չն անեղջ ու անարատ լեզուն: Հրապարակաւ
ալ յայնեղջով մը շնորհակալու զգածմունքը
Կիւլէսւերեան ն Սրբազնի, Թայլ կու տակը
մեզի ծանօթացնել այս ընտիր հատուածը նսխ-
նեաց գրականութեամբ շահագրդուուղներուն:

ՑՈՒՅՆԱՆՈՒ ՈՍԿԵՐԵԲՐԱՆԻ

[Պատման իշրայեցոց թղթիթի:]

Համայնական գրէ երանելին Պալուս. 8-րդ
շաբի ժամանակու իշեմ Հեթանոսաց առաքեալ,
5 զպացտանին իմ փառաւոր առնեմ, Թերեւ նա-
խանձեցացից զմարմնին իմ եւ այլուր թէ Ար-
արացցյա զՊետրոս յառաքերութիւն թվասաւթեան,
զպացցյա եւ ի հեթանոսու: Զի եթէ Հեթա-
նոսոց առաքեալ էր — քանզի եւ ի գործ առա-
10 քերցն ասէ ցնա Սատուած. Երթ զի հեթանոս
Հեթանոս առաքեմ գքեզ — զինչ զոր էր գրել
նաև առ Հեթայցից: եւ ոչ այսուար միայն. քանզի

1. (Թիւ. 48, Էջը 767—775:) — 3. Հուն-
ան, 13: — 7. Գուշ. Բ. 8: — 9. Ձ. է. ալդիր ըստ
Յ. Դ. — 10. Գործ. Ի. Բ. 21: — 11—12. գլւուլ